



# Դ Ի Տ Ա Կ

## Բ Ի Ի Զ Ա Ն Դ Ե Ա Ն

### Դ Ի Ն Դ Բ Ո Յ

#### Ը Ն Կ Ե Բ Ո Ւ Թ Ե Ա Ն Ա Բ Շ Ա Բ Ո Ւ Ն Ե Ա Ց

1814.

1. 3. 5. 7. 9. 11. 13. 15. Ա Պ Բ Ի Լ :

### Ֆ Ի Ա Ն Ս Ա

Պրոստէլ . 30 Մարտի :

**Մ**էկ հոգիմը որ Փարիզէն Ճամբայ ելաւ Մարտի 4ին, պատմեց աս հետեւեալ խապարները : Փարիզու ժողովուրդը հանդարտ կեցեբէր մինչև աս ատէն, վնդի ազգային պահապանաց դուռը որ կը բաղկանար 40,000 հոգիէ անձ զգուշութիւն կը պաշտպանէին քաղաքը որ չըլլայ թէ խռովուեմը ելլայ քաղաքացիներուն մէջ :

Նաբօլէօնը աս ազգային պահապանաց դուռը դուրս կանչեց Փարիզէն, բայց ամենին մտիկ չըլլին. ասկից ետքը կանչեց դուրս 10 հոգի մասը միայն աս դուռըին՝ բայց կէնէ ամենեւին տեղերնուն չիշարժեցան : Հրաման խրկեց բոլոր արհեստաւորաց վարպետներուն մեծ մեծ պատիժներ ըսպառնալով որ դուրս հանեն բոլոր իրենց աշկերտները, Նաբօլէօնը աս բանը ընելով կը յուսար թէ աս աշկերտները ստակ չունենալով կերպ կուր ուտելու զան զինուոր ըլլան, բայց աս յոյսնալ պօշ ելաւ և աս գործքերը ամենուն բարկուելը շարժեց Նաբօլէօնին վրայ : Փարիզու բոլոր Ճամբայները լքուած էին զինուորներով որ կարգելուին զինուորուէ փախչողները, բայց ՚ի վիւ այսր անձ անհամար զօրք կը փախչէր :

Ամէն օրվան դազէթմաները լքուած էին

անհմը ֆրանսըզի զօրաց յաղթութիւն, անբաւ սխալմունքներուն պատմուելը որ կը պատմը վէր Փարիզու գազէթմաներուն մէջ թէ ըրեբնէն դաշնակցաց զօրքերը, և խոստմունքը կայսրուհիին որ կը խոստանար թէ թէնպտ և թէնամիները Փարիզ մտնան ես չեմ հեռանար աս քիքէս, ասոնք էին որ միայն Փարիզու բնակիչները հանդարտ կը բռնէին մինչև աս ատեն : Նաբօլէօնը Պրիէնէնին պատերազմէն ետե մէյմալ չեբեցաւ Փարիզու մէջ բաց ՚ի փետրվարի 17 էն, զէրէմ աս օրս եկաւ Փարիզ հանդարտեցընելու համար հոն տեղի եղած խռովութիւնը, և ետքը շուտ մը գնաց, առանց երևնալու նաև կայսրուհիին :

Աս մարդս Փարիզէն Ճամբայ ելեբէնէ 5 օրէ եղեր որ ծերակուտը խորհուրդի ժողովէրէ, և պատճառը աս խորհուրդին էր որ կուզէին զինուոր ընել ան ամէն մարդիկները որ չէն կարգըված . և կարգըվողներէն ալ տղայ չունեցողը, և ասոնք ալ որոց կնիտիքը մեռածէին . աս իրեք սոյ մարդիկները 16 տարվանէ մինչև 60 տարվանը՝ ամենք ոտք պիտոր հանէին :

Համաօպուրէ ան պատերազմներուն՝ որ էղան Տարի 20 էն Ռիւլ 31՝ Փարիզու Տօտերը :

Մարտի 20ին դաշնակիցներէն մէկ խումբմը զարնըվեցաւ ֆրանսըզներուն հետ՝ որ կը կե

կենային Արքիսին մօտիկները • բանակին աջ թևը սաստիկ պատերազմ եղաւ ձիաւորներու • Ֆրանսըզին դրեթէ բոլոր ձիաւորները ձերուցան եղած զայ եղան • Ֆրանսըզի բանակէն եկած թուղթերը որ դաշնակցաց ձեռքը ինկան կրպատմէին թէ նոյն իսկ Մաբօլէօնը սրով մտերէր պատերազմ, և մէկ տեղիը իրեն սրով պաշտպաներէ զինքը թըշնամեաց սուրբերէն :

21 ին բոլոր բանակները կրպատէին որ պիտոր ըլլար մէկ մեծ ու որոշից պատերազմ մը, անոր համար երկու կողմէն ալ կրպատ երաստովէին • աս միջոցիս դաշնակիցները երբոր իմացան թէ Ֆրանսըզները անցան Աուպ դեաին աջ կողմը, առանց ուշանալու վաղէցին սաստիկ պատերազմով Ֆրանսըզներուն վր, և ինչպէս որ պատմեցին Ֆրանսըզի բանակէն փախած զինուորները, սաստիկ կտոր վերէն Ֆրանսըզները • առջի օրը առին դաշնակիցները 7 կտոր թօփ և հետևեւ օրը 20 կտոր թօփ : 21 ին Մաբօլէօնին մեծ բանակը կրկենար Վիթրիին մօտիկ : Կաշնակիցները բռնեցին մէկ բուռիէրմը որ կիրկերկոր Մաբօլէօնը կայսրուհիին մէկ թուղթովմը որուն մէջ կըսէր թէ ինքը կիրթայկոր դէպ ի Մառնա վոնտելու համար դաշնակիցները Փարէզէն տահա հետու և կըսէր թէ 22 ին կըհասնի Սէն Տրսիէր • Մառմօնթ ու Մօնթիէն Ֆրանսըզի Մառեշալները երեսնց դուռով որ կրբաղանար 25 հազար հոգիէ զատված էին Մաբօլէօնին գունդէն, և շատ կըջանաին միանալ անոր հետ, բայց դաշնակիցները այնպէս բռներէին ճամբայները որ ան կարելի էր : 22 ին, 23 ին, 24 ին չիպատահեցաւ պատերազմ : Ամուս 25 ին ուզելով միանալ Մառմօնթ մառեշալը Մաբօլէօնին հետ, սկսաւ երթալ դէպ ի Վիթրի, բայց որովհետև դաշնակցաց բանակը կեցերէր հոնտեղը ամ թախըմով պատրաստ պտրզի վաղեցին մէկէն ասոնց վր, և այնպիսի արա գուր պատերազմեցան Ֆրանսըզներուն հետ թէ հոստեղի դաշնակցաց գունդը և թէ Սէզեայի կողմէն, և այնպիսի վարպետ կերպով մէջ առին Ֆրանսըզին գունդը որ միայն մէկ մասը 30 հազար հոգիէ հապիւ պրծան մեռնեւէն ու գերի բռնուլէին : Վուռթեմ պեռիկ Բրինչիբէն ու կրկայի նեմցէին ճէնէնալը, և ձիաւորները դաշնակցաց բանակին սաստիկ պատերազմեցան Վիթրիին մօտ Ֆրանսըզներուն հետ • թէպէտ խելը ատեն Ֆրանսըզները աղէկ դէմ դրին դաշնակցաց, բայց վերջապէս չիկրցան գիմանալ ու վոնտ վեցան մինչև Սէսան • գումարը աս օրվան յաղթանակներուն է 8000 գերի, 8 ճէնէնալ, 300 օֆֆիշիալ, 62 թօփ : Սէզեայի

գունդը Ֆրանսըզի որ կրբաղանար 5000 հոգիէ 16 կտոր թօփով աղէկ դէմ դրաւ առջե բերանը Պաուշի ձիաւորներուն դէմ, բայց կրորեձուլիը Պաուշի զօրաց այնպէս ըրաւ որ վերջապէս բոլոր գունդէն և ոչ մէկ հոգիմը խաշեցաւ :

Մառմօնթ ու Մօրթիէն Մառեշալները բոլորովին յոյսերին կտրեցին թէ չեն կրնար միանալ, անոր համար իրենց մնացած զօրքովը ետ քաշեցան դէպ ի Ֆերթե-կուշե • Եօրը ու Բիլիսթ Պաուշին Ճէնէնալները ետևնուն ինկան վերջի ջարդը տալու համար ասոնց :

Մարտի 30 ին Ֆրանսըզներուն գունդը որ կրբաղանար Մառմօնթ, Մօրթիէն ու Լիթթօր մառեշալներուն խումբերով և Բատվայի տուգային ձիաւորներով, որ ամ մէնքը մէկէն կըլլար 40,000 հոգիէ չափ, միացան 25,000 ազգային պահապանաց գունդին հետ ալ, և այսպէս զարնուլեցան դաշնակցաց հետ : Ֆրանսըզներուն գունդը կրտիրապետեր Էարէնթօնին, Սէնուսին ու Մառնային մէջ տեղը Վինսէն անտառին, Մօնթլուային բարձր տեղվանցը, Պելլիլը, Ռօմէնվիլը, բաց ասոնցմէ կրտիրապետեր, Բանբին, Աուպերվիլիէր, Սէն Տի, Բիւնանբուրթ ու Մօնթմարթը գեղերուն :

Վինթաէնսթէին Մոսկովի Ճէնէնալին գունդը զարնուլեցաւ Ֆրանսըզներուն հետ Ռօմէնվիլին մօտիկները ու վոնտեց մինչև Պելլիլիլին տակը • հոստեղը Ֆրանսըզները շատ ինատճիւրք դէմ դրին յուսահատաբար պատերազմելով, բայց մերջայպէս յաղթուլեցան, դաշնակցաց մէկ ուրիշ գունդմընալ զարնուլեցաւ Ֆրանսըզներուն Սէն Մաուրին մօտիկները, առին Ֆրանսըզներէն 7 ը կտոր թօփ, և խելընալ պատերազմի պաշար : Հօհէնլօհ զօրապետը դաշնակցաց կողմէն առաջ գնաց դէպ ի Էարէնթօն, առաւ Էարէնթօնը ու Մառնային կամուրջը օգնակա նուրթը Սեմցէի կաանաթիէններուն, որ նոյն ատենները հասան հոնտեղը օգնութի • Ֆրանսըզները հաստեղնալ աղէկ ինատճիւրք դէմ դրին դաշնակցաց բայց վերջապէս յաղթուլեցան, կորսնցուցին 7 ը կտոր թօփ : Երբոր Վուռթեմպեռի Բրինչիբէն գունդը կրներկոր աս յաղթուլեցան, Պաուշի Պաուշի Ճէնէնալը առաւ Ֆրանսըզներուն ձեռքէն Աուպեռվիլ ու Վիլլիթթէ գեղերը ու տիրապետեց Մօնթմառթիին, Վինթաէնսթէին Ճէնէնալնալ առաւ Պելլիլիլին գիրքը, և այսպէս հասան քաջութեամբ մինչև Փարիզու արուարձաններուն : Աստօրվան պատերազմի յաղթուլե նշանները է 80 կտոր թօփ ու 4 դրօշակ : Երբոր հոս հասան

ման դաշնակիցները որոշվեցաւ Փարէզուն վիճակը: Հուլի Ֆրանսուզին Ճէնեալը ու Մորթիէն և Մարմոնթ մտնեալները երբոր տեսան թէ բաներնին բուսաւ, իրենց խոհեմութիւնը ուղեցին խախտել մեծագոյն չափը որ կրնար պատահել իրենց դէմ դնելովը, անոր համար խրկեցին Փարէզէն մէկ Ֆրանսուզը Ճէնեալը դաշնադրութիւն ընելու համար որպէսզի պարպեն Փարէզը ու յանձնեն դաշնակցաց ձեռքը, դաշնակիցները հաւանեցան ու ըրին աս հետեւեալ դաշնադրութիւնները:

Դաշնադրութիւնը՝ որ եղաւ Փարէզ քաղաք պարպելու համար Ֆրանսուզի զօրքէն ու յանջնելու դաշնակցաց յետքը:

Օրինադատարում էրաւ 4 սահալթ ու որոշվեցաւ երկու կողմէն մարդիկներ, և հաստատեցին աս հետեւեալ յօդվածները:

- 1. Թրվիզի ու Ռաիուպայի Տուգաններուն գունդերը պարպեն Փարէզը Մարտի 31ին առաւօտեան սահալթը 7ին:
- 2. Տանին Ֆրանսուզները իրենց հետ ամ իրենց գունդին վերաբերեալ բաները:
- 3. Բաղարը պարպելէն ետև անցի 2 սահալթ և անառտեղ սկսի նորէն պատերազմը, չի մարտի 31ին, առաւօտեան սահալթը 9ին:
- 4. Ամեն թերութեանները, ու զինուորական շէքերը ու մարտակաները մնան նոյն վիճակին մէջ, ինչպէս էին աս դաշնադրութիւնները ընելէն առաջ:

5. Ազգային կի՛ բաղբալական պահապան գունդը բողոքովն բաժնւրված մնան Ֆրանսուզի պատերազմի գունդէն. աս զօրքը պահել, կամ մերկացընել զինուորութիւն ու ազատ ընելը, ըլլայ դաշնակցաց կարգադրութիւնը:

6. Բաղբի կառավարուն ձիւտոր գունդը ըլլայ չեղի յօդվածին որոշմանը կէտի:

7. Վերադարձները, ու փախչողները թէ որ 7ը սահալթ ետքը գտնուին Փարէզին մէջ՝ սեպվին իբրև պատերազմի գերի:

8. Փարէզ քիչը կը յանձնուի բարեսրտութեամբ ու մեծանձնութեամբ դաշնակից տերութիւններուն:

Եղաւ աս դաշնադրութիւնները Փարէզ մարտի 31ին 1814, առաւօտեան սահալթը 2ին: Մտորադրեցին աս դաշնադրութեց:

ՕրթօՖ պատերազմի օգնականը Ազգասանը կայսեր:

Բար զօրապետը, պատերազմի օգնականը Բրիւնչիէ Ըվառդէձմպէոկ Ճէնեալին: Փապիէ զօրապետը Ռաիուզոսի Տուգան:

Տէլ առաջին պատերազմի օգնականը նոյն Տուգան:

Մարտի 29ին Ճամբայ ելան Փարէզէն

կայսրուհին և հռոմայու թիւրը իր արդան՝ Նաբօլէօնին հրամանին կէտի:

29ին իրիկունը, Ճիւզէբէէ Նաբօլէօնին եղբայրը որ Փարիզուն մէջ էր տեղակալ Նաբօլէօնին, հրատարակեց յորդորանայ թիւթ զօրացը մէջ ըսելով, ամենէն չեմ թողուր զձեզ ձեռքէ: 30ին հրատարակեց թէ կուզէ պաշտպանել Փարէզը, սահալթը 1օին նորէն կը հրատարակէ աս հրամանը. սահալթը 11ին փութութեամբ կը փախչի անկից, 11 ուկիսուն կը խրկէ մէկ զօրապետմը ու նորէն սիրտ կուտայ զօրաց ըսելով, քաջ եղէք, ես ձեր հետնեմ, ազգային պահապան գունդը նորէն սիրտ առաւ սկսաւ պատերազմել, կէսօրը երբոր տեսան որ Ճամբայ չիկայ դաշնադրութիւն յանձնեցին քիչը կարճակցաց:

Մարտի 31ին, առաւօտեան սահալթը 11ին Ազգասանը Մոսկովին կայսրը ու Պաուլին թագաւորը կեցած իրենց պահապան զօրաց գունդերուն գլուխ մտան Փարէզ մտան նաև Բրիւնչիէ Ըվառդէձմպէոկ Նեմեցին Ճէնեալը, ու Պարբաի Թօլլի Մոսկովին Ճէնեալը: Մարտ չի կրնար ստորագրել Փարիզեցիներուն ուրախութիւնը երբոր ներս ընդունեցան յաղթականները, ժողովուրդը խումբ խումբ կը շրջուի իրենց կանչներ Ազգասանը կայսրը և ամենքը մէկ բերան զանիկայ կը կանչէին ազատիչ, խաղաղաբար. շատ աղնւրվական խախտումներ զօր ընելով վար կիսեցընէին ձիերէն օՓֆիէիաները և իրենք կը հեծնանին որպէս զի կարենան մօտիկէն տեսնալ Ազգասանը կայսրը. տանց պատու հաններուն ու տանիքներուն վրէժիկ ված էին անթիվ անհամար բաղմուլի ժողովրդեան, արք, կանայք, տղաք. զարդար ված էր բոլոր տուններուն պատուհանները ձեռմակ չուխայով ու դրօշակներով:

Այսպիսի ալայով երբոր կայսրը հասաւ Եղիսեան գաշտերը, կեցաւ հոնտող աչքէ անցնելու համար զօրքը: Անհամար ժողովուրդ խումբ խումբ բաժնւրված, և հասարակ ժողովուրդը մէկ տեղ միաբանած, գացին դիզվեցան Նաբօլէօնին արձանին առջև որ հոնտեղը տընկրված էր ու սկսան ջարդուբուրդ ընել յիշատակը բռնաւորին Յքի վրայէն: Երբոր մէկալ Ֆրանսուզները կատաղութիւն կաշխատէին կոր վար ձգելու թէստերէն միջ ընելով ունիւթերը, մէկ Ֆրանսուզը ցալթ կեց արձանին վրէ ու թոմարանմիջ ըլլալով ելաւ վեր ու անցուց վիզին չուլան և այսպէս ամ անարդութեամբ ու արհամարհելով, թրքանելով վար ձգեցին ու ջարդուբուրդ ըրին: Մոսկովին կայսրը հրատարակեց աս հետեւեղ ծանուցումը Փարիզու մէջ բոլոր դաշնակցաց կողմէն:

Ֆրանս

Ֆրանսան որ Երաշխաւոր պիտոր ըլլար ամիկն կարելի կերպով պահելու ան դաշնադրութիւնները խաղաղութե՛ որ պիտոր ըլլար սանձելու համար Նաբօլէօնին փառամտութե՛ր, ևս առաւել պիտոր ըլլայ հիմայ՝ որ ազատելով բռնաւորին ձեռքէն կրմօնայ իրեն օրինաւոր ու խոհեմ թափին իշխանութե՛ տալը և կրպարտաւորվի առաջին ուղօղը և պահօղը ըլլալու խաղաղութե՛ :

Դաշնակից տերութիւնները չեն խօսիր խաղաղութե՛ վն ոչ Նաբօլէօնին հետ և ոչ իրեն ազգատոհմներուն մէկուն հետ :

Դաշնակիցները կրպահեն ամբողջ Ֆրանսայի հին տերութե՛ սա հմանները ինչպէս որ էր իրեն օրինաւոր թափներուն տակը, և կրնան ալ ք վառքին աւելի մեծցնել որովհետև կրնաստովանին թէ Ֆրանսայի տերութիւնը հարկաւոր է որ մեծ ու ուժով տերութե՛ ըլլայ Եւրոպայի երջանկութե՛ր համար :

Դաշնակիցները խօսք կուտան ու երաշխաւոր կըլլան պահելու ան օրինադրութիւնները որ կորոշէ ու կրսահմանէ ազգը իրեն համար : Դաշնակիցները կըհրաւիրեն զծերակոյտը որ որոշեն հիմնական հիմայ մէկ թաղաւորական կառավարութե՛ մը որ կարող ըլլայ հող տանիլ ազգային ու բազաբական հարկաւոր կառավարութե՛, և որոշեն օրէնքներ որ կըպատշաճի Ֆրանսալն ազգին :

Փարէզ 31 Մարտի 1814, սոհաթը չին կէսօրէն ետև :

Հասարակեալ • Ազեքսանդր կայսր :

1. Արտել •

Արտել 1ին կրասարակէցա- քարիդո- Ռջ սա կէպեւալ Բոուլեք որ շեբէբ ընդհանուր ժողովեալեալեալ :

Ժողովուրդ Փարիզու •

Չեր իշխանները կըսեպէին իբրև մատնիչ թէ ձեզի թէ հայրենեացը դէմ, թէ որ պօշ պարապ անձնական նկատմունքներու համար խախտելու ըլլանէ տահա իրենց խղճըտանքներուն ձայները որ կաղաղակեն կօր թէ աս ամիկն թշուառութիւնները որուն տակը կըտըբանքկորնէ, միայն մէկ մարդմընէ ասոր պատճառը :

Սեկիա տարիէ տարի զինուորագրութե՛ կըձգէր իբրև տասանորդմը մարդու՝ մեր ազգատոհմներուն վն • ով կայ մեր մէջը որ կորտընցուցած չըլլայ ասոր պատճառաւ, կամ տղան, կմ եղբայրը, կմ ազգականը, կմ բարեկամը • որուն համար ինկան մեռան սա կըտրիճները, միայն սա մարդուս համար և ոչ հայրենեաց • և ինչ պատճառի համար • ասոնք ամիկնքը մէկտեղ զոհ եղան մեռան մէկուն խէնթուէր համար միայն՝ որ իր ետևէն

կուզէր ձգել աշխարքիս մէջ զարհուրելի բռնաւորութե՛ յիշատակը՝ որ մարդկային ազգը քաշած չէր մինչև հիմայ :

Աս ան չէմք՝ որ փոխանակ 400 միլիօնի՝ որ Ֆրանսան կուտար իրեն հին ու բարի թաղաւորներուն ատենը, ազատ, երջանիկ, խաղաղ ըլլալու համար, տսիկայ դըրամ մեր վն 1500 միլիօն : և միշտ կըսպառուար տահա աւելցնելու :

Աս ան չէմք՝ որ գոցեց կուրացուց երկու աշխարքին ծովերը՝ որով ոչնչացաւ ամիկն տեսակ ճարտարութե՛ց Կրիէթիւնէրան յառաջադիմութիւնը, մեր դաշտերուն մէջէն առաւ տարաւ երկրագործները, յախշտակեց խանութիւններէն արհեստաւորները :

Միլիթ աս ան չէ՞ որ կրօնի դուշը, քան զամենը յարգելին մարդիկներուն մէջ, նեղացուց իրեն դաշնակից թափը իրեն տահմաններուն մէջէն չըլլած նեղաւորութե՛մը, և աւրեց ապականեց բոլոր Սպանիային ազգը՝ որ հին ատենէն պէրի բարեկամութե՛ կերթար մեր հետը :

Աս անիկա չէ՞ որ բուն իր հպատակներուն թշնամիմըպէս՝ շատ ատենէն պէրի խաբեց, չըրաւ մէկ պատուովոր խաղաղութիւնմը որով կրնար հանդէվ քիչմը սա մեր քաղաքը զանաղան թշուառութե՛ • աս չենեկն ի գատ, հրամայեց նաև մէկ հայրաւ պան հրամանմը, կուզէր որ ազգային պահպան գունդը պաշտպանէր մայրաքաղաքը որ էր անկարելի, և սա ընելով պիտոր ժողովէր ամիկն աշխարքիս վրէժխնդիր բարկութիւնը սա տեղուս վն :

Աս ան չէ՞ մեր օր վախնալով ճմարտութե՛ վառտեց արհամարհութե՛ բոլոր Եւրոպայի առջև մեր օրէնսդիրները՝ որ ջանացին մէկ անգամմը բսել անոր առջև ճմարտութիւն իրեն գործքերուն : Ինչ վրանիս պէտք է որ քիչ մարդ զայ ըրաւ իրեն նախանձուն ու մասնաւոր վրէժխնդրութե՛ր համար՝ երբոր բոլոր Ֆրանսան զոհ ըրաւ • ինչ կըսենք Ֆրանսան • բոլոր Եւրոպան զոհ եղաւ իրեն անկշտանալի փառամտութե՛ր համար :

Կուզէ փառամտութե՛ ըլլայ, կուզէ վրէժխնդրութե՛ ըլլայ մենք նայինք գործքին վախճանը : Նայեցէք աս լայն ու մեծ երկիրը Եւրոպային մէջ որ բոլոր գոցված է չորս կողմէն զոհ եղած Ֆրանսալններուն, և ուրիշ ազգերուն ոսկորներով որ ամենեւին կըկմը թշնամութիւնը չունենին մէկզմէկու հետ : այլ միայն սա մարդը եղաւ պատճառ որ սա կըտրիճները մեռան փովեցան դաշտերուն մէջ, և սա ինչո՞ւ հմը, որպս զի իրեն անտեղ տարածվի անուանի ըլլայ աշխարքիս մէջ :

Տես

Տեսնենք ի՞նչ կրպիկ հիմայ երեն անցած յաղթութիւններուն վր՝ ի՞նչ աղէկութիւն ըրին մեզի աս տրամուրբ լըցուած յաղթութիւնները . յայտնի է որ պատճառեցին արհամարհուի ժողովրդեան, ողբ ու լաց մեր ազգատոհմին ըրուն, զօրով առանց կարգըլելու մնալ մեր աղ ջիկներուն, ժառանգուեց կործանումն, այրիուի կարգըլող կնիկներուն, յուսահատութի հարց ու մարց որոց ամենեւին չէր մնարկոր մէկ յաջորդ ժառանգմը որ թաղէր զերկիք, իշտէ աս է իրեն յաղթուեց պտուղները, աս յաղթութիւնները բերին խօթեցին մեր պատերուն մէջ օտարական զօրքերը ան տեղը որ մինչև այսօրվան օրս երբև կոյս աղ ջիկմը կեցերէր, վայելելով հայրական պաշտպանութի իրեն օրինաւոր թագաւորներուն տակը . հիմա օտարականներուն առատաձեւ ընն պաշտպանութիւնը կը հրահամայեն մեզի որ ըլլանք երախտադէտ :

Չիք մէկը չեկայ մեր մէջը որ ծածուկ իր սրտին մէջ դատիկա սեպած չըլլայ իբրև հասարակաց թշնամի . չեկայ հիշ մէկը որ իր բարեկամներուն առջև յայտնած չըլլայ իրեն բաղձանքը, թէ երբ կըլլայ որ մէյնը վերջ ունենայ աս թշուառութիւնները և անողորմութիւնները :

Մենք իրաւ որ կըլլանք մատնիչ հասարակաց թէ որ ուշանանք բացատրելու թէ ձեր և թէ մեր սրտին բաղձանքը :

Բոլոր Եւրոպան ոտք ելած ու զինուորած կուզէ զասի ք՝ Նաբօլէօնը իբրև մէկ պառտնդմը Ռէպիկնը ի հանուր ու երկարատև խաղաղութ համար ու մարդկային բնութի շահուն համար :

Ով Փարիզէնցիք, զինուորեալ Եւրոպան չէր կրնար առնուլ զասիկա ձեր իշխաններուն ձեռքէն թէ որ իրենց պարտքնալ զնոյն բանը չառաջարկէիննէ :

Աս մեր հարկաւոր պարտքերուն համար, երդում կընենք ու կըհրատարինք ամեն տեսակ հնազանդուէ յախշաակող բռնաւորին, և կուզենք դառնալ մեր օրինաւոր թագաւորներուն տակը : Աս մեր սրտին ու խղձմը տանքին ՚ի գործ դնելովը թէ որ պիտոր վըտանդներու պատահիլնէն ալ, մենք յանձն կառնուեք, միայն պատմութիւնները և երախտագիտուիք Փրանսըղներուն պահէն մեր անունները, ու աւանդեն իրենց յաջորդներուն :

Մեննախ սահմաններուն ու Փարիզի բազմաթիւ կառավարութեան տեսնին ժողովները կամովին մեկտեղ միաբանած, ու ամենուն հաւանութի կըհրատարակեն թէ իրենք կըհրատարին ամեն տեսակ հնազանդութի առ Նաբօլէօն Պօնաբառութիւն . և կըլայտնեն իրենց էն սիրելի բաղձանքը թէ

հաստատուի նորէն առջի թէրութիւնը, հաստատելով Փրանսայի աթոռին վրայ Լուիճի 18երորդը և իրեն յաջորդները :

Ժողովքը կըհրահայէ որ աս յայտարարութիւնը տրպիւն, բաժնրլի ամենուն, ու կըպըրվի չորս դին Փարիզու մէջ, և իմացնեն ամեն իշխանաւորներուն որ մնացին Փարիզու մէջ, և խրկըլի ամեն Փրանսախ բաժնիննէրուն :

Հաստատուեցաւ Փարիզ ընդհանուր խորհուրդի մէջ բաղքի թագաւորական պալատը ապրիլի 1ին, 1814 :

Մտորաբեալ Պատէնիէ, Պարթհէլէմի, Պէլլարթ, Պօնհօմ, Պօշէրոն, Տլէթր, Կօթհիէ, Հարբուրթ, Լամուանեօն, Լալօ, Մօնթամանդ, Բէրինցօն, Վիալ :

Փրանսայու գաղթեաները կըպարմեն աս կէտեալ բաները .

Մարտի 31ին Փարիզի գլխաւորները ժողովեցան դաշնակցաց մեծ բանակը : Մոսկովի կայսրը ըրաւ անոնց մէկ խօսակցութիւնը աս հետևեալ բառերով :

« Պատերազմի վիճակը դիս բերաւ հասուց մինչև հոս : Չեր կայսրը որ առաջ իմ բարեկամս եր դիս խափեց իրեք անգամ : Ինքը մըտաւ մինչև իմ խորունկ սահմանները, ու իրեն հետը բերաւ թշուառութի և կործանումն . որոց հետքը մնացին երկան տեսն : Մէկ արդար պաշտպանութիմը դիս բռնադատեց գալ Փրանսա . բայց չեմ ուզեր ընել անոնց չար բանը, որ Փրանսան պատճառեց ինձի : Ես արդար եմ, և դիտեմ թէ Փրանսըղները չունին ամենեւին յանցանքմը : Փրանսըղները իմ բարեկամս են, ու ես կուզեմ յըցընել անոնց, թէ եկայ բարի ընել անոնց՝ չարին տեղը : Նաբօլէօնիէ միայն իմ թշնամիս : Ես կըխոստանամ իմ պաշտպանութիս Փարիզ բաղքին . ես կըպաշտպանեմ և կըպահեմ ամեն հասարակական հաստատեալ բաները . կըթողում մնալ իրենց քաջ զօրքը ու աղդային պահապան գունդը, որ կըբաղկանայ ընտրած քաղքացիներէն : կըկախվի իրենցմէ հաստատել իրենց վիճակը . անոնք հարկաւորուն ունին մէկ կառավարուէմը, որ կուտայ թէ անոնց և թէ բոլոր Եւրոպային մեծ հանգստութի և խաղաղութ : Առաջ բերեն անոնք իրենց բաղձանքը, ես միշտ պատրաստ եմ պահել զանոնք » :

Փարիզ . 3 Արտել :

Մարիլի շին ծերակոյտը ժողովք ըրաւ, աս ժողովքին մէջ որոշեցին մէկ առժամանակեայ թէրական կառավարուիմը, մինչև որ դրվի իրենց

իրենց թիւոր, և Նաբօլէօնը ձգեցին կայսերութեան թաղանթին իրեն ըրած յանցանքն րուն համար՝ որ ըրեր էր Փրանսայի թիւորական կառավարուէ օրէնքներուն ու սահմանադրութիւններուն դէմ: Հոստեղը համառօտեւ լուրջ դնենք բուն ժողովքին մէջ եղած խօսակցուէր և վճիռը:

Պահապան ըսված ծերակոյտը մտածելով, որ օրէնքի կապած թիւորութիւն մէջ չի կրնար մնալ թիւոր առանց ան օրէնքներուն կէ՛րն կերակրան դաշնադրութեւր:

Եւ թէ Նաբօլէօն Պօնաբառութիւն կառու վարուէր քանի որ քիչըր ատեն հաստատուն ու խելով կերթարիդնէ, յոյս կուտար աղբին կամաց կամաց իմաստուն և արդարուն գործքեր տեսնալու. բայց ետք թողուց մոռցաւ իր դաշը որով որ միացեր էր Փրանսոյի ժողովուրդեան հետ, մասնաւոր տուրքեր դնելով, մաքսեր հանելով որ օրէնքէն չիկար, և էր նաև ընդդէմ իր երդմանը, որ ըրաւ Փրանսայու թաղուր առնելու ատենը, ըսք 53 էրթ՝ յօդուածոյն միաբանական ժողովին, ի 12 Փրանսայի նոր քարէն, ծաղկաւէր ըսած ամսուն 18ին:

Եւ թէ անի աս յանցանքս ժողովուրդեան իրաւանց դէմ ալ ըրաւ, երբոր առանց հարկի որ ու ժամանակ դրաւ օրինադրուէ ժողովին, ու ծածկել տրվաւ իբրև յանցանքի բան մը աս օրինադրաց մէկ յայտարարուէր, զերէ կուզէր վերցնել աս ժողովին պատույ անուն ները, ու ժողովուրդը երևցնող ըլլալու իրաւունքը:

Եւ թէ խելը պատերազմներ բացաւ ի դէմ 50 երդ. յօդուածին միաբանական ժողովին, որ կրասհմանէր թէ ինչպէս օրէնքը՝ առանկալ պատերազմը չըլլայ՝ մինչև որ չառաջարկուի չեքնուի չիվճարուի ու չի հրատարակուի:

Եւ թէ առանց միաբանական ժողովի այլ և այլ մահու վճիռներ հանեց, և մանաւանդ երկուքըր աս տարվան մարտին հին, որով որ կուզէր ազգային համարել տալ մէկ պատերազմը, որուն վախճանը ուրիշ բան չէր, բայց եթէ իրեն անյադ փառասիրութիւր:

Եւ թէ բոլոր միաբանական օրինաց դէմ ըրաւ, տէրուէ բանտերուն վր հանած վճիռներովը: Եւ թէ ոչնչացուց պաշտօնատերնէրուն բանի մէջ խառնովելու իրաւունքը. բոլոր իշխանութիւնները խառնովելու որ ըրաւ, ու վերջուց դատաւորաց ժողովներուն անկախութիւր:

Մտածելով, թէ տիպը որ ազատուի ունէր Փրանսայի մէջ իբրև ազգային իրաւունք մը՝ իրեն քիջական կառավարուէ քննութիւր տակը ձգեց. ու ինքը անատենը տիպը ձեռք

առաւ, շինծու պատմութիւններով, ծուռ սիրբունքներով, բռնաւորուէ յարմար վարդապետութիւններով, ու ուրիշ տէրութեց արհամարհանք լեցնելու զՓրանսայն ու բոլոր եւրոպան:

Եւ թէ պազի պատմուէ և յայտարարուէ որ ծերակոյտը շարադրեր էր՝ դուրս հանելու ատեն մէջը փոփոխու թիւոր ըրաւ:

Մտածելով որ փոխանակ միայն Փրանսոյի ժողովուրդեան օդաին ու երջանկութե և փառացը համար թափաւորելուն, իրեն երդմանը կէօրէ, Նաբօլէօնը հայրենեաց լծուառութիւր ծայրը հասուց չուզելով երթալ ան դաշնայ կէօրէ՝ որ ազգին օդուաւ կրպահան ջէր, և Փրանսոյին պատեր սնկից վաղ չէր կրնար գալ: Չէր քէօին կէօրէ բանեցուցին որ ձեռքը յանձնովէր էին, մարդ եղեր, ասակ եղեր. պատերազմի մէջ վերաւորած ները առանց դեղի առանց օգնութե ու առանց սպարուստի թողուց. անանկ ճամբաներ բունեց, որոյ հետևուէր էր քիջաց կործանումն, գեղերու անապատ դառնալ, սով ու փոխադրական հիւանդութիւններ:

Մտածելով թէ աս ամեն պատճառնէրուն համար ինքիները կրկերնայ ինքնակալ տէրուէր, որ խորհրդով ծերակուտին դրուեցաւ ի 12 տարին, ի 28 ծաղկաւէտ ամսուն, և թէ բոլոր Փրանսոյիներուն բաղձանքը աս է որ նորոգվի օրթալըր, ու էն առջի բանը ըլլայ մէկ իջանուր խաղաղութիւր, ու Եւրոպայի ամեն տէրութեց մէջ հաստատուն հաշտութիւր:

Աս ամեն բանս մտածելով ծերակոյտը կրչայտնէ ու կրվճաէ այսպէս:

1. Նաբօլէօն Պօնաբառութիւն ձգուած է աթոռէն, ու իր տանը ժառանգուէ իրաւունքը կորստված է:
2. Փրանսոյ ժողովուրդը և զօրքը արձրկուած է Նաբօլէօն Պօնաբառութիւն հաւատարմունի պահելու երդմունքին:
3. Աս վճիռս դեսպանովմը խաւրրի Փրանսայի առ ժամանակեայ կառավարին, ու վերջը շուտը ամեն բանակներուն, ու մէկէն հրատարակվի ձանով քաղքին ամեն մա հարկներուն մէջ:

Առ ժամանակեայ կառավարուէ վճիռները:

Փրանսայու ու դաշնակից տէրութեց մէջ եղած դաշինքը կրհամարին զՓրանսայ հաւաքված իրենց հետը. ուստի առ ժամանակեայ կառավարուէր ապահովուէ վստահանալով ան դաշնաց վր, կրվճաէ որ ամեն զօրք գրուածները ինչ դործքի մէջ որ էննէ ազատ են, կրնան դառնալ իրենց տունը. և որոնք որ էն հետացած տահա իրենց տնէն կրնան

կրնան հոն մնալ : նոյն հրամանը անցնի նաև նոր ժողոված խումբերուն , որ իւրաքանչիւր կողմերէն հանվերէն , ու ամեն խմբով ժողովածներուն :

1. Ամեն Պօնաբառութիւն կառավարուեալ անմաները նշանները , ընթացին ու վերջըլին օրթայէն ուր որ գտվին նէ :

2. Աս դործքս ընէն միայն քաղաքական կառավարութիւն դրուած մարդիկները : ու մանաւոր մարդու նախանձայուղուիլը կարող չըլայ ինքի գլխուն բան տեսնել :

3. Հիւ մէկ թղթի կի՛ յայտարարուե մէջ թէ հրապարակական ըլլայ և թէ մասնաւոր , չիւրովի ամենին նախատական խօսք կամ արհամարհանք կործանած տերուէր , զերէ հայրենաց իրաւունքը խիստ ազնուական է , որ չի կրնար անանկ դէշ կերպեր բանեցնել , ինչպէս որ անի կներ նէ :

ի փարեզ . 4 ապրիլ . 1814 :

Առժամանակեայ կառավարութե Եռուղի որ հրապարակեց Քրանսայու ժողովուրդներուն :

Ո՛վ Քրանսուզներ ,

Երբոր քաղաքական կռիւները դադրեցան նէ , առիք ձեզի գլուխ դրիք մէկ մարդմը , որ իր վրան մեծութե նշաններ կերկցներ կըր . ամեն յոյսերնիդ անոր վրան դրէք էր , բայց հիմայ ան յոյսերը պօջը ելան . զերէ անիշխանութե աւերակին վրայ բերաւ ձեզի բռնակալութի մը տնկեց : Պէտք էր որ գոնէ երախտագիտութե համար Քրանսուզնար ձեր հետը , բայց չեղաւ : Անդադար աւերաւ պատերազմներ էր բանը գործըր , առանց վախճանի , առանց պատճառի . կարծես մէկ շահատակմներ , որ միայն Յիս վիճանունի ըլլալ կուզէր : Մէկ քանի տարվան մէջ կերաւ լաիկն ձեր ստակնալ , ձեր ժողովուրդնալ : Ամեն տուն ուրի մէջ էր , բոլոր Քրանսայ կըճծերկոր . անիկայ խուլ կեցեր էր չէր լսեր մեր նեզուե : Ո՛վ գիտէ կարելի է թէ տահա ասանկ խայտառակաբար իր ամբարտաւանութիւր և յողթուէր վրայ մեծամտութիւր գետին ինչպէն ետե՛ տահա կըսեմ կեցեր խոշոր խոշոր խելքէ դուրս բաներ կը շինէ մաքին մէջ : Չի գիտցաւ անի թագաւորել ոչ աղկին օգտին : Ինչ որ արել կուզէր նէ շինեց , ինչ որ շինել կուզէր նէ արեց . միայն ուժի կըճատար , հիմայ ուժը զինքը ձգեց . աղէկ վարձք անխելք փառամուրէր : Ինչեիցէ վերջացաւ հիմայ աս նորելուք բռնաւորուիլը . դաշնակից տերութիւները եկան մտան Քրանսայի մայրաքաղաքը : Երբօլէօնը կըկառավարէր զմեզ բարբարոսներու թղթիւր պէս . Աղեքստնդըր

և իւր մեծահոգի դաշնակիցըր՝ պատուոյ արգարութե և մարդասիրութե լեզուով կըխօսին կոր մեր հետը , ասոնք եկան հաշտեցըր նիւու եւրոպայի հէտ մէկ քաջ և խելճ ժողովուրդմը :

Ո՛վ Քրանսուզներ , ծերակոյտը վճռեց թէ Երբօլէօնը ընկած է խայրի աթոռէն . հայրենիքը ալ անոր հետը չէ . ուրիշ ճամբայ բռնելու է ազատելու զհայրենիքը : Ճանչցանք մինչև հիմայ ժողովրդեան համարձակութիւր , ու ինքնակալ տերութեը չարիքը . հաստատենք ուրեմն բուն ճշմարիտ միապետութիւր , իմաստուն օրինօք չարի դնելով իր այլևայլ իշխանութեցըր : Ո՛վ զի մէկ հօր պէս թղթի մը ձեռքին տակը ծաղկի նորէն վերջացած երկրագործուիլը . խախտուած վաճառականութիւր գտնէ իր ազատութիւր , ու մեր տղաքը չհինձըրվին զհեքերէն՝ քանի որ տահա զէնք վերցնելու կարող չեն . և բնուէ կարգը չիկտրի , և խելճուկ ծերը յոյս ունենայ իր տղոց աչքին առջևը մեռնիլ : Քրանսուզներ , միանաք , միանաք մէկտեղ . առջի նեղութիւնները լմնալու վիճ են , և խաղաղութիւնալ Եւրոպայի խոռվութիւր պիտի դադրեցնէ : Ահ հազուն դաշնակիցըր խոստացան ասի :

Քրանսայ հանգչեպիտի իր շատոնցվան խոռվութիւններէն , ու կրկին խելք սորվելով աչքը բացվելով անիշխանութե ու բռնակալութե փորձէն , պիտի գտնէ իր երջանկութիւր , երբոր դայ նորէն դառնալ բարերար կառավարութիւր :

Երանակ՝ որով իմացուցին Երբօլէօնին ապրիլի 7ին Քօնդէրպուլին ձեշը , իէ ծերակոյտը լծիւր Երբօլէօնի 34էլու զինչը Քրանսայի կայսերութե աթոռէն :

Երբիլի 4ին , սուաւօտվան ասեն Պօնաբառութիւն աչքէ անցու ան մնացած գունդէրը , որ կըճատար թէ դեռ իրեն իշխանութե տակնն : Մտահշանները ու Ճէնէրալները որ արդէն հասարակաց գաղէթաներէն իմացերէին ծերակուտին և առժամանակեայ կառավարուե վճիւր Երբօլէօնը աթոռէն վարձգելու , կըխօսէին իրենց մէջը այնպիս որոշ , մինչև Երբօլէօնը կըրնար լսել ասոնց խօսակցութիւր , բայց Երբօլէօնը կըճատացըր թէ ամենին ուշ չիղներկոր անոնց խօսակցութեը , և զօրաց հանգեալ հանդարտութեը կանցներ : Երբոր լմնացաւ աս հանդէսը՝ Եւրոպայի մտահշանը առանձին մէկդի , ու հարցուց իրեն՝ թէ հիչ բանմը գիտես լսերես Փարիզու մէջ եղած մեծ խոռվութէն . Պօնաբառութիւն թէպէտ արդէն զէտեր ամեն բանը , բայց որչափ որ կըրցաւ հանդարտ երեսովը պիտի տրվաւ , թէ ամենեւին

նենք բանը չի դիտեր • ուստի անատենը  
**ՆԿ Մ** առեշալը տրվաւ իրեն փարիզու օրա  
 դրուածը • Նաբօլէօնը առաւ և կերևցընէր  
 կերպովմը թէ կըկարողայիոր զանիկայ աղէկ  
 ուշադրուածք, բայց միանգամայն կըջանար  
 կոր մէկ աղէկ պատասխան մը գրանելու միտ  
 քին մէջը՝ որ կարդալը լըմնալունպէս ըսէ  
**Մ** առեշալին : Լէֆօվու մառեշալը աս ատեն  
 վրայ հասաւ ու սաստիկ ձայնովմը ըսաւ ա  
 թոռէն ու իշխանուածէն վար ինկած կայսե  
 ըր աս հետևեալ խօսքերը • ॥ դու ասկից է  
 տու կորսընկեցար, դու խորհրդի մէջ չուղե  
 ցիր անիկ դնել հիշ մէկ քու ծառաներուդ,  
 և ծերակոյսը հրատարակեց վճուով ձեր ա  
 թոռէն ու իշխանութենէն վար իյնալը ॥ :  
**Ա** ս խօսքերը անանկ մէկ տպաւորութիմը  
 ըրին Նաբօլէօնին մտքին մէջ, որ արդէն սոր  
 ված էր Ռիչ ֆէր երևնալ ամէն օրէնքնէրէն՝ անտ  
 տենը սկսաւ իրեն աչքէն վազել արձունքնէ  
 ըր հեղեղմըպէս անհի սուս բուս կենա  
 լով մտածեց, ու վերջը գրեց ծերակուտնե  
 ըուն մէկուն հրատարական թուղթմը, իբրև  
 թէ ինքը կըհրատարի աթոռէն, ու կառա  
 ջարկէ թէ յաջորդը աթոռին իրեն տրղան  
 ըլլայ, և չմտածեց անատենը թէ չի կըրնար  
 կարգաւորեր անբանը՝ որուն վրայ ամեննէն  
 չունի իշխանութի :

**Մ** էկ ուրիշ օֆֆիցիալմը՝ որ վկայ եղաւ աս  
 պատմածներուս, պատմեց նաև թէ ամսուս  
 Տին, սահաթը 11ին մօտիկները զանազան  
 ճէնէնաւներ գացին Պատմու տուբային՝  
 որ գրեթէ միշտ մինակ կըկենար կայսեր հե  
 տը, ուն զի աս տուբան խափանէ Նաբօլէօ  
 նին խորհուրդը՝ որ կուղեր զինուորական  
 ըլլալու հանդիսին մէջ հոնտեղը ներկայ գա  
 նըվել առջինիպէս :

**Ն**աբօլէօնը սահաթը 11ուկիսուն շինեց  
 մէկ առաջարկութիմը, ու տրվաւ Պատմու  
 տուբային, որ ստորագրէ ու տարածէ զան •  
 և առաջարկուելը աս էր թէ 20,000 զօրքով  
 որ էին դեռ իրեն իշխանուէ տակը, երթայ  
 իդալիայ : Նաբօլէօնը երբեմն երբեմն կը  
 կրկնէր, եթէ ես ուզեմ իդալիա երթալու  
 և երթամնէ, հաստատուիտեմ թէ բովանդակ  
 իդալիա պիտոր զիս ճաննայ ու զիս պիտոր  
 ընդունի :

Երբոր զօրքը նորէն աչքէ կանցընէրկոր

նէ, իրեն երեսին դէմքը փոխուած էր, ու  
 մէկ անսովոր կերպովմը դեղընցած ու այլա  
 գունած էր, և ինչպէս կերևնարնէ լցված էր  
 սաստիկ վախով ու շփոթութի • ութը կամ  
 տասը վարկեանէն աւելի հոն չիկեցաւ :

**Ե**րբոր դարձաւ նաբօլէօնը իրեն տեղը՝  
 կանչել տրվաւ Ռէճիօյի տուբան ու հար  
 ցուց իրեն թէ զօրքը պիտոր գան իրեն հե  
 տը թէ չէ, պատասխան տրվաւ տուբան ու  
 ըսաւ՝ չէ թէր, վասն զի դու հրատարեցար  
 թէրական պատկէ մէկ բանի թէնութի, բայց  
 զինուորները չունենալով մէկ տեղեկութիմը  
 աս թէնութիներուն վրայ, կըհաստան թէ  
 դու ալ իշխանուէ չունին ասկից ետև հրա  
 մայելու անոնց վրայ • անատենը Նաբօլէօնը  
 ըսաւ՝ ուրեմն չիխօսիմք ասկից ետև աս բա  
 նիս վրայ՝ մինչև որ պատասխան գայ Փարի  
 զէն :

**Գ**իրերվան սահաթը 12ուկիսուն ատեն  
 ները Մառեշալները նորէն եկան Նաբօլէօ  
 նին բովը, և ՆԿ Մ առեշալը առաջին ներս  
 մտնողը եղաւ, ու ըսաւ Նաբօլէօնը մառե  
 շալին՝ թէ բանը յաջողեցաւ • պատասխան  
 տրվաւ մառեշալը թէ քիչմը, բայց ոչ նկատ  
 մամբ կառավարութի • մէկ ժողովուրդմը որ  
 ոտք ելերէ, վաղ չիգար ամենեկն իր ուզած  
 բանէն • խոռովութի արդէն առաջ դացերէ,  
 և ժամանակը քիչ է, ծերակուտնալ վաղը  
 պիտոր հրատարակէ յաջորդը թագաւորուէ  
 Պօրպօնեան ձեղը : Նաբօլէօնը դարձաւ ը  
 սաւ, ուր կըրնամ ուրեմն ես իմ ընտանեացս  
 հետ ապրել • ըսաւ մառեշալը՝ ուր որ ձեր  
 տրուելը կըհաճին • զորօրինակ Էլլայ կղզին  
 6 միլիօն կէլիով : Պատասխան տրվաւ Նա  
 բօլէօնը, վեց միլիօն մի • այսչափ ըստակը  
 շատ է ինծի, որովհետև հիմայ ես մէկ պարզ  
 զինուորմընեմ • կըճաջնամ թէ պէտք է աս  
 կից ետև ձեզի յանձնըվիլ • ուրեմն ես կու  
 տամ իմն վերջի հրատարական բարեւ ամ  
 մէն զինուորակից ընկերներուս, և սուս է  
 դաւ աս խօսակցութիներէն ետև :

**Ը**նդհանուր գաղթման ապրիլի 15ին կը  
 պատմէ իբրև ստոյգ, թէ Նաբօլէօնը իրեն  
 բուն պահապաններէն դաշնակցաց ձեռքը  
 տրված ըլլայ : Նաև կըսէ թէ Ալեքսանդր  
 կայսրը որոշեց իրեն բնակուէ համար Էլլայ  
 կղզին, տալով միանգամայն 60,000 Փրանքի  
 կէլի :

**Ա**ս գործքս՝ որ է պատմութի հիմակիան ատենիս, տասնըհինկ օրը մէյմը կըտրուի •  
 'Ի ՎԵՆԵՏԻԿ 'Ի ՎԱՆՍ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ :